

ՍԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ԵՎՀԻՑ Ը. ՄՈՒԾԵՂԵՑՆ ԵԽ ԽՐ ԴՐԱԿԱՆ ԾՐՏԾԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

(Ծարունակութիւն:)

1739 Փետրուար 7ին Եղիսա Պոլիս կը համնի եւ Վեղարաւորներու մենաստանին մէջ կը բնակի: Հոս այնքան ցաւաշատ ու սրտմաշուք օրեր կ'ունենայ, որ համեմատելով զանոնք ուռւսական բանտարկութեան մէջ անցուցած օրերուն՝ վերջիններս աւելի քաղզր եւ դիւրակիր կը գտնէ: Հաւանականաբար Ճամբորդութեան միջոցին պաղ կ'առնու եւ հիւանդանալով Պոլսոյ մէջ կը սախալուի մտնել անկողին. եւ կերակուրն իր սենեակը կը բերուի: Իրեն եղած սպասարկութեան եւ կերակուրներու մասին կը անսոնցէ եւ այն ոչ անիրաւաբար: Կը զրէ “Չորեքշաբաթ” օրն յառաջին կէս աւուրն մանուկ մի բերեց առ յիս ամսն մի կերակուր եւ փոքրիկ փառչ մի զինի եւ ասաց, պարոն, ահայ քոյ բաժին կերակուրն, բայց զինին վասն կէս աւուր եւ վասն յերեկոյին վասն քոյ եւ զնաց. փառչն այն տաներ 200 կամ 250 դրամ, այն եւս կէսն ջուր խառնէլին, ես որ ոչ կարէլի ըմսէլ պաղ զինի, պարտ էր խառնել տաք ջուր, եթէ խառնէլի տաք ջուր դառնայր զինին ամսպակ ջուր, վասն այս պատճառէս յաճախէր զհազն իմ եւ լինէլի անհանդիստ յամենայն ժամ: Կերակուրն որ բերէր մանուկն կէսօրէն 2. 3. ժամ անցած, նմանապէս յերեկոյին, նայեւս կերակուրն լինէր անհամ յոյժ, երբեմն յաղե, երբեմն անալի, երբեմն հում, երբեմն կարի յոյժ եփած եւ տրորած... մանուկն որ բերէր զկերակուրն եւ զնէր յառաջի իմ այնքան յարագ յելանէր ի դուրս որ ոչ ժամանէլի ասել թէ, տղայ, աղ բեր եւ կամ այլ ինչ որ հարկաւոր էր, նմանապէս ճրաքլուսն երբեմն 2. ժամ եւ երբեմն 3. ժամ անցած զիշերէն բերէլին, բայց մին զիշեր, ոչ ճրաքլուսն

եւ ոչ կերակուր բերին, այնպէս քաղցած եւ մութն մնացի մինչ ի լուս...,” (թղ. 73ա):

Նոյն տարւոյն Յունիս 15ին Մուշեղեան ինքզինքն հաղիւ թէ քիչ մը կ'ազգուրուած կը զգայ կը թողուղոլիս եւ կը մեկնի թիֆլիս, ուր ինքզինքը միայն քանի մը հոգւոյ կը յայնէ: Հոս ալ Վեղարաւորներէն լաւ ընդունելութիւն չի գտներ: Այս պատճառով քաղաքէս շուտով կը մեկնի եւ Նոյեմբեր 13ին կը համնի Դաւրէժ, ուսկէ Խորասան եւ ապա 1740 Սեպտեմբեր 10ին կը ժամանէ Սպահան (թղ. 81թ) եւ անկէ ալ կ'ուղեւորուի ձուղայ, ուր Յիսուսեան Հայրերու մօտ կիջեւանի եւ երկար ատեն կը կենայ Գաղղիս զրկած իր նամակներուն պատասխանին յուսալից եւ ակնդէտ սպասելով (թղ. 82ա եւ 87թ): Ի վերջոյ Բալուեցի Տէր Յովհաննէսի միջնորդութեամբ ձուղայի քալանթարէն “Ճամփուղիր” կը հանէ եւ Սպահան կ'անցնի, ասկէ ալ 1742ին մեկնելով դէպի Դաւրէժ: 1743 Յունվար 26ին կը համնի քաղաքս (թղ. 48ա եւ 64ա): Այս տեղ Վեղարաւորներու քով ձգած իր “Քառուրը ետ կը պահանջէ եւ հաղիւ մեծամեծ ջանքերով կը վերստանայ զայն, սակայն շատ վատթար վիճակի մէջ: Այս խնդիրը կարգի զնելէ յետոյ գաղղիսական դեսպանէն կը խնդրէ նամակով մը, որ իրեն համար Սուլթաննէն հրամանագիր մը հանէ, որպէս զի կարենայ հայրենիք դառնալ եւ վերջ տալ իր աստանդական ու արկածաշատ օրերուն՝ հոն հանդիսատ ու խաղաղ ապրելով, սակայն յուսախար պիտի ըլլար, ինչպէս ապա պիտի տեսնուի: Եղիսա հրամանագրի մը հարկը կը զգար, վասն զի ֆրանկ էր, դեսպան եղած էր եւ ունէր պարտատէրներ: Կարնոյ Քերովքէ վարդապետէն կը տեղեկանայ թէ սոյն հրամանագիրն իրեն կը զացուի: Այն ատեն կեանքի վտանգով կը ձեռնարկէ հայրենիքի Ճամբորդութեան:

Պարսկաստան գեռ չձգած ամփոփենք հոս պարսկական հետեւեալ շատ կարեւոր միշտակներն ալ:

Մաշատի մէջ Մուշեղեանի թշնամիները գաղտնի միջոցներով կը չանան անոր արդելք ըլլալ Նատիր շահին երթալու եւ մինչեւ անգամ վեհապետին հետ թղթակցելու. «այնքան դէտ եւ զգուշանային, որ յիմ սենեկի միշեն զրած թղթերնա գողանալ տային, տեսանէյին որ ոչ գտանիւր ի նոսա ըստ կարծեաց նոցա դարձեալ դարցուցանէին զթուղթն ի տեղի յիւր, զի մի անկանիմ ի կարծիք եւ այնուհետեւ ամուր պահեմ» (թղ. 143բ): Թշնամիները կը յաջողեն թէ Նատիր շահի եւ թէ շահ թամազի կուսակիցներուն առջեւ զեղիս կասկածաւոր եւ վտանգաւոր անձ մը ցոյց տալ, որովհետեւ շահ թամազի աջակիցները կը համոզեն թէ Եղիս Նատիր շահի կողմն է եւ ինքն է որ պատճառ եղաւ թամազի անկման. իսկ Նատիր շահի կողմակիցները կը համոզեն թէ Եղիս շահ թամազի բարեկամ է եւ անոր համար Եւրոպային եկած է, որպէս զի մօտէն անցուգարձն լըջօրէն ուսումնասիրէ եւ ապա ֆրանկ թագաւորներուն մանրամասնորէն հարկաւոր եղած զեկուցումները հաղորդէ թամազի վրէժը լուծել կարենալու համար եւ թէ քանի Մուշեղեան կենդանի է Նատիր շահը գահը հաստատուն չէ: Այս երկայրի պարագաներուն մէջ Տայեցին իր ծրագրին վրայ անշարժ կը կենայ եւ կուղէ ամէն գնով Նատիր շահին հետ տեսակցիլ¹: Մեծապէս կ'ուրախանայ, երբ կը լսէ թէ վերջինս Հնդկաստան ձգած է եւ մինչեւ անգամ խօսք կայ թէ Մաշատ պիտի այցելէ: Մակայն քիչ ետքը թօխաթեցի Ս'արտիրոս եւ Ղազար («արուեստիւ ակնագործ») երկու ազգայիններու խորհրդին անսալով ոչ թէ միայն շահին երթալու, այլ եւ անոր գալքստեան սպասելու ծրագրէն կը հրաժարի: «Նախ թէ ոչ գառնայի ամենեւին կորուսանելոց էլին զիս, երկրորդն որ ոչ հաւատայի թէ շահն գալոց էր ի Մաշատ, երբորդն որ ոչ ունէլի ամենեւին կարո-

ղութիւն, քանզի յաւուր միում կարիք եղեւ ինձ դրամ մինչ ի մին ապասի, որ լինի 200 դիման, ոչ ոք կամեցաւ տալ» (թղ. 144բ¹):

Վերցիշեալ զցզ ազգայիններու ընկերակցութեամբ Մուշեղեան կը ժամանէ թէ հետային, ուսկէ անոնք թօխաթ կը մեկնին, իսկ ինքն ասկէ կ'երթայ քազան եւ Սպահան², հուսկ յետոյ Դաւրէժ (թղ. 145բ): Հոս Գորեցի Զարչի Շահ Ղալին Եղիսայի իգնատիոս եղօրորդին կը թելադրէ, որ առանց հօրեղօրը սպասելու Կարին երթայ: Բնական է Եղիսա ասոր կը հակառակի եւ իր ճամբորդութիւնը փութացնելով իգնատիոսի հետ Կարին կը մեկնի: Կարսի ու Հասանգալայի ուղղութեամբ ցուրտին ու ամէն ազգի նեղութիւններու ժուժկալելով 1745 Յունվար 5ին կը մտնէ Կարին³:

Հոս՝ որովհետեւ իր հայրենի օճախն ուրիշներու վարձու տրուած էր, կը բնակի այլուր՝ «դիմեցի առ դերձակ Յովսէփի դուստր Ալմասխաթունն, որոյ մայրն Ղանիմաթն բնակէր ընդ Ալմաս դստերն յիւր, որ էր իր Գուհար մօրն քուրագիր» (թղ. 101բ):

Ուրախութեան ու ցաւի օր կ'ըլլայ Յունվար հինգը: Եղիսա երկար տարիներէ ետքը կը տեսնէ իր երկրորդ հայրենիքն, Ղանիմաթ մօրքոյն, մերձաւոր ազգական-

¹ Մաշատի մէջ Ամբան հայազգի իշխանը զեղիս քաղաքին Ալիղուլի խանին կը մատնէ, որ զանիկա հրապարականախատ կ'ընէ (թղ. 144ա):

² Եղիսա հանդիպած է նաեւ Ղաղպին, ուր Պաւութեցի Լուլուծի Դանիկէլ որդին Յարութիւն Խարէութեամբ Եղիսայի զնել ուղած «մէկ լաւ թուանկը ձեռք կ'անցնէ:

³ Պաւութէն մեկնած պահուն Մուշեղեանի վրայ լրտես կը կարգուին «ի Ռուսսաց Թիֆլիսեցի Չիխուանց Հասարթի որդի Յարութիւն, Թիֆլիսեցի յուղացի գետրոսի որդի Խայյին և Թիֆլիսեցի Պապի որդի Ստեփանն» (թղ. 147ա): Ասոնք անոր կ'ընկերանան մինչեւ Ակուլիս, ուր անոր վրայ լրտես կը գրուի «ի Կողմանէ Փրանկաց Ակացիացի Օվաննէոի որդի Յակոբ, որուն հետ կը հասնի Երեւան եւ հոն անապատին մէջ (Յովհաննէս Ստամպուցի վարդապետին առաջնորդութեան ժամանակ) կ'իջեւանի (թղ. 147բ): Ասկէ Եղիսա Էջմանակին կ'այցելէ (թղ. 148բ): Եղիսա կը գույք մնաց թէ բարելց լիալ էլեաք ի սարն Սողանլու կոչեցեալ տեղոյն (թղ. 146բ):

¹ Եղիսա չըսեր թէ ինչո՞ւ համար անպատճառ այս տեսակցութիւնը կը հետապնդէր:

ներէն եւ մտերիմ բարեկամներէն մէկ քառնին, սակայն չ'առնուը կարօտն իր գորովաշատ մօրն ու եղայրներուն — անոնք սեւ հողին մէջ յաւխտենական քունը կը ննջէին։ Սմանապէս չի կրնար իր Սարգիս եղայր-բարեկամնն¹ հետ խօսակցիլ — նա եւս մեռած էր։

Կարնոյ մէջ Եղիա մինչդեռ Սամ միրզային (Պարսից թագաւորին որդւոյն) հետ զրեթէ ընտանեկան կեանք մը կը վարէ շատ կը տառապի “փափապաշտ” ներէ։ Անոնցմէ աղատելու եւ զինաւորաբար իր ծննդավայրը տեսնելու տեսնչէն մղուած Կարնէն ճամբայ կերէ դէպի Խոտորջուր՝ “գնացի Հայրենի յերկիրն իմ Խոտորջուր առ ի տեսութիւն ընտանեացն համօրէն տան հասպարանց աղգականացն իմոց”, (թղ. 107 ա)։ Մայրենի հողի վրայ ալ խաղաղ ժամել չ'ունենար. “անցուցի, կըսէ, զկեանն իմ ի մէջ նեղութեան եւ թշուառութեան եւ քաղցած...”, (թղ. 107 բ)։

Վ Մէկուկէս տարի հոս գեղերելէն վերջ կը վերագառնայ Կարին, ուր ժառանդական եւ ուրիշ հաշուական խնդիրներու համար այլ եւ այլ մտատանջութիւններու եւ վշտերու կենթարկուի, մինչեւ անզամ բանտ ալ կը նետուի, բայց բարեբախտօրէն անկէ շուտով կազատի։ Շեխ Հապիկ Մահամատէն կիմանայ թէ իր կեանքին դէմ սառնօրէն դաւադրութիւն եւս կը նիւթուի, ուստի “իբրեւ լուայ, կըսէ, զայս բանն ամենեւին կամեցայ զգուշութեամբ ամրացուցանել զիս, այնքան որ նատած սենեկիս գուռն միշտ գոյցած պահէյի եւ լոյսն աշխարհիս տեսանէյի ի լուսամոէն”, (թղ. 108 բ)։ Կարնոյ մէջ կրած իր բազմապիսի տառապանքներու մասին այսպէս կարտայայտուի “Յամենացն տե-

ղեաց կիրն, զոր կրեցի ի թշնամեաց թրփովք էյին, բայց այս քաղաքինս անթիւք էյին, ամենայն տեղաց ժամանակն կարձ էր, կարծորէն չարարեցայ, բայց աստ յերկար յցժ։ ըստ ժամանակին կշռէ, օվ երջանիկ ընթերցող, տես եւ յիմայ, քանզի 1745 Յունվարի 5 մաի յԵրզերում, քաղաքիս աստ մինչ ի ցայսօր, որ վերջացուցի է թիւն 1749 Փետրվարի 17, որոյ բովանդակն լինի չորս տարի ըման եւ 42 օր” (թղ. 108 բ)։ Կը հալածուի իր խոկ բարեկամներէն եւ ազգականներէն եւ այս բնական է կու տայ Եղիայի արտին հարուած մը խորամուխ եւ ցաւաշատ։ Կը հալածուի իր զբքերուն համար, զօրոնք վերը յիշուած Քերովքէ վարդապետն այս կամ այն միջոցով իրեն կը սեպհականէ։ Եղիա զրասէր էր եւ Քերովքէին մտերիմ։ արդ իր սիրելի զբքերէն իր մտերիմն կը զըկուի։ Կը տառապի իր գոյքերուն եւ դրամական հաշիւներուն պատճառաւ։ Կը զըպարտուի եւ կը լլկուի իրեւ պարսկական լրտես (թղ. 114 բ—115 բ)։ Ժածկաբար ու յայտնաբար կը հալածուի Հայերէ, Թրքերէ եւ կաթուղիկէներէ (տես քիչ վերջ)։

Այս հոգետանջ վշտերուն վրայ պէտք է յաւելու իր մարմնաւոր տառապանքները։ Կը զրէ “Ահայ մօտ երկու տարի յէ, որ վլոյն աշխարհի տեսանեմ ի պատուհանէն, քանզի 1747 Սեպտեմբերի 17 մաի շեխի տունն եւ մնացի այնպէս մինչ ի ցայսօր, որ է թիւն 1749 Մայիսի ինն նոր տօմարիւ, որ այս օրն վերջն արարի պատութեանս, որքան որ մնալոց եմ ձեռին Աստուծոյ է, որքան որ մնամ անմոռունչ ոչինչ է, բայց յերբոր հարին պահանջէ եւ կարօտիմ մարմնաւոր պարենից խնդրեմ իր ինչ ի պարտապահացն վասն աղքատօրէն կելոյ առժամայն յարուցանեն ի վերայ իմ վնորագոյն դաւս . . . ոչ կամիմ եւ ոչ կարեմ յամենայն անձանքն զրել, բայց այս մէկ բանիւս արարից վերջ եւ բաւէ, որ այս տարի զատկի օրն մինչ ի երեք օր միայն ցամաք

¹ “Այս Սարգիս ամենայն տամիք քօչէն ի Համշենու եւ գան վասն բնակելոյ յԵրզերում, որ եւ արուեստիւ ճոն էր եւ ես անդ աշակերտ էյի, ընդ նմայ հաստատեցաւ սէր ի միջի մերում, ըստ աշխարհական օրինօք բացի զմարմն ձեռացն իմ նայ ծծեց զարիւն իմ եւ նայ արար նոյնպէս եւ ես ծծեցի զարիւն նորա վասն հաստատելու եխպայրութիւն մերդ (թղ. 102 բ)։

հաց կերի, չունեցայ դրամ՝ որ գնէյի կերաւ-
կուր ի շուկայէն, եթէ լինի որ ունենամ, ես
ոչ կարեմ յելանել ի դուրս եւ ոչ ոք ու-
նիմ որ գնայ առ ի գնել եւ բերել, զի կե-
րայց . . .” (թղ. 118թ): Նա, որ ինքզինքը
զըկած էր իր հանգստենէն իր անկողինն
ուրիշն հրամցնելով ընկողմնելու համար եւ
ինքը գոհացեր էր խշտիքով (թղ. 19թ),
նա, որ իր բերնի պատառն ընկերին տուած
էր յօժարութեամբ¹, այսպիսի տառապանք-
ներու կը մատնուի. Նա, որ դեռապան եղած
էր Գաղղիացիներու, որ մեծահարուստ ըն-
տանիքի մը գործօն մէկ անդամն եղած էր,
սեւ օրերու կը հանդիպի: Տառապած է եւ
կրած Մուշեղեանի մարմինը, բայց տառա-
պած ու հիւծած է մանաւանդ հոգին: Եր-
ջանկութեան շատ քիչ օրեր Եղիայի վիճա-
կուած են:

Եղիայի ամբողջ կեանքը հալածանքի ու
տառապանքի շըջան մը եղած է: Հայերն
զինքը կ'ատէին ըսելով թէ “սայ պատճառ
եղեւ որ Ռուստն մեր Հայոց թագաւորութիւն
չկարաց հաստատել, այլ եմ (եւ) կամին
Ռուսք դարձեալ աշխատիլ զայտ բարու-
թիւն առնել վասն մեր ազգին, բայց քանի
որ սայ կենդանի յէ ոչ կարէ լինիլ, վասն այն
կամիմք կորուցանել զդայ, որ յերբոր Ռուստն
գայ, սայ ոչ խառնէ զգործն, (թղ. 114թ,
143 ա եւ 151ա): Ռուսերը կուզեն զինքը
“կորուսանել, զի մի գուցէ միաբանիմ ընդ
արուցեալ Պարսից Նատրշահին եւ յարու-
ցանեմ պատերազմ ընդդէմ նոցա, (թղ.
142թ եւ 145ա): Վրացիները զինքը կը նե-
զեն “թէ եթէ ոչ յէի ես վաղուց Վախ-

¹ Այս հոգին ժառանքած էր իր ազգէն “արդ եկ
եւ տես մեր յերկիրն գնայ յուր որ կամիս եւ յորժամ որ
կամիս գտանես զդրուս բաց, եթէ հասանես ի վերայ
սեղանոյն եւ կամնաս՝ նստիլ ի հեռու բռնագատեն
զքեզ եւ նստաւցանեն առ սեղանաւն, ամենայն կողմանց
հրաւիրեն ուտել զւարդ զիմօք, աղնիւսն ուտելեաց մա-
տուցանեն եւ դնեն առաջի քոյ, աղացն, ինդրեն եւ
բռնագատեն Շաշակել, վերջ սեղանոյն աղաչեն ներել, զի
ոչ ունեցան ըստ արժանեացն քոյ կերակուր եւ ոչ ըմ-
պելի. մեհին ի քէն թէ յանկարծ պատահեցար եւ գտան
անպատրատ եւ այլն” (թղ. 273ա):

տանկի որդիքն զօրօքն Ռուստաց եկեալ եւ
մտեալ էյին ի Վրաց տուն եւ տիրեալ էյին
յիւրեանց թագաւորութեանն (թղ. 142թ):
Թըքերը խոժոռ աչքերով կը նային անոր
զինքը Պարսից լրտես համարելով (թղ.
114թ): Պարաիկներէն կը նեղուի իբր կուսա-
կից Սատր շահի եւ կամ շահ Թահմազի
(թղ. 143թ): “Փրանկներն ընդդէմ էին
Եղիայի վասն զի “երկնչէյին թէ մի գուցէ
վնասեմ ամենայն ֆռանկաց խնդրելով զվրէժ
ամենայն արարմանցն նոցա եւ այս երկիւզն
ոչ էր ընդ վայր, քանզի Շահուկցի Ղազար
Կաթուղիկոսն յարուցեալ շըջէր զդրունս
մեծամեծացն զի հանիցին յամենայն պա-
տրին (լատին քահանաներն ու կրօնաւոր-
ները) ի յերկրէն Պարսիցն (թղ. 145ա եւ
143ա): Վեղարաւոր կրօնաւորներու անոր
հասցուցած վշտերն արդէն տեսանք: Կա-
թուղէկէները զինքը կը տառապեցնեն, վասն
զի կ'ըսեն “Մեզանէ դառցել է, Հայոց կամն
դառցուցած էն” (թղ. 114թ): Թողունք գեռ-
ուրիշ հալածանքներ ու տառապանքներ¹
ինչպէս եւ զրպարտութիւններ ու զրկումներ
(Հսմտ. վերը): Այս ամենուն առջեւ կար-
ծես Եղիա կանգնած կը գոչէ “Աղաչեմ, արդ
ասայ ինձ, այս ամենայն անձանքն որ անցին
ի վերայ իմ սկսեալ 1724 թւէն մինչի ցայ-
սօր ոչ է կար մարդոյ տեւել, մանաւանդ որ
ես բնութեամբ տկար եմ քան զամենայն որ-
դիս մարդկան եւ մարմնով նուվազ . . . :
Քանզի տիրել է ինձ մեծ ձախորդութիւն չար-
ապախտութիւն եւ թմրութիւն, այս երեք
իրս աստուածակոյս կողմանէ է, քանզի ոչ է
իմ ձեռին ստանալ յաջողութիւն, բարե-
բախտութիւն եւ յարիութիւն, որպէս այր
ոք որ կամենայ առնել (= յառնել) զիշե-
րայն եւ աշխատիլ, բայց յերբ բանայ զաշն
առ ի առնել տեսանէ խաւար, որ ոչ կարէ
անչտին աշխատիլ հարկի դարձեալ յակա-
մայ ննջել, զինի պահո միոջ բանայ զաշն,
տեսանէ խաւար, ողորմելի այրն այն կարօտի

¹ Եղիայի տառապանքներու մէկ պատճառն ալ
եղած է՝ “գետպանութիւն Պարսիցն (թղ. 98թ):

լուսոյ, ունի ջան յարիլ եւ աշխատիլ, բայց ոչ ունի լրյս, ոչ հրահան, ոչ կացքար, ոչ արերթ եւ ոչ ծծումբ, զի արասցէ լրյս հնարից, ոչ ձէթ, ոչ մոմ, զի լուցանիցէ զջրագայլուս, որով կարիցէ գործել. զի՞նչ կարիցէ գործել, զի՞նչ կարիցէ առնել ողօրմելին այն. ոչ այլ ինչ, եթէ ոչ միայն եւեթ հարկաւորի սպասել լուսոյ Տեառն, զի ծաղիցէ լրյսն արեգական եւ ապայ թէ յարուցեալ յելանէ ի յանկողնուոյ եւ սկսէ գործել, զի՞նչ օգուտ է այնպիսոյն ջանն, ընդ վայր տապին մինչ է ի մէջ խաւարի: Նմանապէս զիմ գործն, մինչ սթափիմ ի ծանրութենէ առ ի գործել, բայց տեսանեմ որ ոչ յաջող, զարձեալ թմրիմ եւ կամաւ զլորիմ, յաճախ արթնանամ, բայց յերբ տեսանեմ զիսաւարն ձախորդութեան պատեալ զինեւ դարձեալ թուլանամ, կարօտիմ օգնութեան եւ յաջողութեան եւ բարեբախտութեան...: Ես որ ոչ ունիմ ի մարդկանէ բարեկամ եւ ոչ բարեբախտութիւն եւ յաջողութիւն ի Տեառնէ զիսարդ եւ իւկիք կարեմ գործել, որ ի զուր մեղարդէք զիս, կարծէք թէ ննջեմ, ոչ, թէպէտ զլորեալ եմ, բայց Աստուծով միշտ եմ ի արթնութեան...” (Թղ. 113ր—114ր):

Եղիայի սրտին ամէնէն խոր հարուածը կու տայ եւ իր ազգասիրական զգացումը մեծապէս կը ցնցէ սա զըպարտութիւնն թէ նա իր ազգին ու հայրենիքին ազատութեան թշնամի է, մինչդեռ ինքն Խորայէլ Օրիի¹ հոգւով, թէեւ գործելակերպին մէջ բաւական տարբեր ուղղութեամբ, կ'աշխատէր զերութեան Ճ'նշող լրյծը բեկանելու, մինչ դեռ Եւրոպա Տամբորդութեան կարեւոր մէկ նպատակներէն մին ըրած էր իր ազգին անկախութեան հարցը², թէեւ այս տեսակէտով պարագաներու հետեւանքով զրեթէ ար-

¹ Հանդ. Ամս. 1927, էջ 128, ձև. 1 “առ Օրին ուղղել՝ ‘Օրիի մասին’”:

² Հմատ. Թղ. 226ա, ուր Մուշեղեան կ'ըսէ թէ թէեւ ինքը Պարսկաստանի մէջ “Թագաւորի պէս”, կ'առ պիէր, սակայն “վասն օգտին իր ազգին կը թողու փառք ու հանգիստ:

դիւնք մը չունենար կամ թէ պատմութիւնը կը մնայ անծանօթ. մինչդեռ հայկական աւ զատազրութեան շարժման յաջողութեան համար գրքեր գնելու ատեն եւ կամ գիրք գնելու պատրուակով սուր կը գնէր “զինուորին” համար (թղ. 276ր): Այս այսպէս ըլլալով Մուշեղեան յուզուած կը ձայնէ “Անմիտ եւ անզգայ ազգն հայոց հաւատալով յայտնի թշնամեացն յիւրեանց ոչ կամին մերձենսալ առ յիս եւ կամ միաբանիլ ընդ իս, որ եմ Շմարիտ եւ հաւատարիմ բարեկամն յիւրեանց” (թղ. 115ա):

Եղիայի սրտին անբուժելի ծանր հարուածներ տուած եւ զիծեցուցիչ ցաւեր պատճառած է Վեղարաւորներու եւ ֆրանկներու վարմունքը: Զանոնք այնքան ջերմ սիրով սիրած էր, տամնուչորս տարեկանէն սկսած “մինչ ի քառասուն ամ” (թղ. 281ա եւ թղ. 293ա) ծառայած էր եւ սակայն իր այս գուրգուրանքի եւ անձնանուիրութեան փոխարէն Վեղարաւորներէ (եւ նաեւ “Փռանցիկ” ներէ) կընդունէր իրը հասուցում միայն հալածանք ու վիշտ¹: Անոնք էին կ'ըսէ “որ անեցած բարիքն իմ հանին յինէն... աշխար ամենայն թշնամի արարին ընդ իս, տունս աւերեցին, երեքտասան ամ ի բանտ պահեցին, ահայ մետասան ամ եղեւ ոյ տառապանօք կամ... ոչ ցաւիմ այնքան թէ զրկեցայ ես իմ բարեացն, այլ մեծապէս ցաւիմ զայն որ կորաւ ազգն իմ...” (թղ. 259ա): Մինչ Եղիա մինչեւ իր Եւրոպա ճամբորդութեան վերջն ու կարին ժամանումը Վեղարաւորներու ամէն ըրածին հանդուժած էր, ալ ասկէ վերջ իր վարմունքն ու համոզումը կը փոխէ, իր սէրն ատելութեան կը փոխուի, իր զինին կը քացիսի:

Անկարող գործով անոնցմէ իր վրէժը լուծելու զըսէ շարժումնով անոնց վրայ նետերու աեղատարափ կ'իջեցնէ, զանոնք հրա-

¹ Պէտք է ըսել թէ Մուշեղեան ժամանակ մը զպէլած է Գաղղիական կամ “Փռանցիկ” աց հովանաւութիւնը (թղ. 79ա):

պարտկանախառ կը նէ: Իր ծանօթ ամբողջ գրութիւններն անոնց դէմ ուղղուած են եւ այն կարելի է ըսել առանց փափկանկատութեան ու առանց սահմանի: Այնպէս կը թուի թէ իր այս գրութիւններով ուզած ըլլայ Ղազար Շահկեցի կաթողիկոսին (տես վերը) քայլերուն հետեւիլ, այս է արտաքսել Վեղարաւորներն ու ընդհանրապէս լատին քարոզիչներն այն վայրերէն, ուր Հայը կը շնէր: Դուցէ Մուշեղեան երեմն երեմն դիտմամբ վեղարաւոր կրօնաւորներու հանդէպ տածած իր սէրն ու համակրանքը շեշտած ըլլայ, որպէս զի ետքէն անոնց դէմ գրած իր խօսքերն ընթերցողներու վրայ խորապէս ազդեն եւ անոնք հակակրութեամբ անոնց դէմնային: Վեղարաւորները կը ներկայացնէ իրեւ ապաշնորհ, արծաթասէր, շահախնդիր եւ անբարզական: Կը հաստատէ թէ ոչ միայն Վեղարաւորներն, այլ ընդհանրապէս բոլոր “լատին”ները Հայերու հանդէպ գէշ վերաբերում ունեցած են, թէեւ անոնց երախտապարա սիրտ մը պարտական էին: Եթերեւ ապացոյց իր ըսածներու յառաջ կը բերէ քանի մը օրինակ, որոնք իր կեանքէն չեն — վասն զի իր մասին եղածներն արդէն ընդարձակօրէն իր գրութիւններու մէջ պատմած է — այլ ուրիշներու կը հային: Ահաւասիկ սոյն օրինակներէն: Թիֆլիսեցի Ներսէս թարգմանչի պաշաօնով երկար ատեն Մարսիլիայի Անժ մօւսի Գառտանի մօտ Պարսկաստան կը ծառայէ եւ ասոր գոհունակութեան կարժանայ: Վերջինս անդամացյած կը լլայ եւ Ներսէս ամէն կերպով զինքը կը հոգայ, ծախսեր կընէ եւ հիւանդը կը ճամբէ Գաղղիա: Ապա հակառակ իր արդար պահանջքին ոչ իր ծառայութեան եւ ոչ նպաստներուն փոխարէնը կը ստանայ (թղ. 209 ա—209թ): Օլթեցի Ալան անուն այրի մը Վեղարաւորներու կը ծառայէ եւ առանց հատուցման կարտաքսուի (թղ. 210 ա—210թ): Կարտապետ անունով մէկը քահանայապետին քահանայ գեսպանին չքաւորութեան ատեն օդնութեան կը հասնի եւ

չի ստանար փոխարէնը, որով կարենար Հայրենիք դառնալ եւ Հռոմ “ի վանն Հայոց” շմալ (թղ. 210թ): Էրվումցի Մարկոս Աժտերիսանի մէջ կը մեռնի եւ իր եղբայրը Մելքիսէթ հոն կը փութայ տիրանալու Մարկոսի հարատութեան: Վեղարաւոր Հ. Փելիքս 15 թուման Մելքիսէթէն փոխ կ'առնու եւ այն գումարը կը մնայ անվճար (թղ. 211 ա):

Ճէ կարելի ստուգապէս ըսել թէ Եղիանիքան իրաւունք ունի Վեղարաւորներու եւ ընդհանրապէս “Փրանկոներու դէմ այնքան դառնօրէն արտայայտուելու եւ թէ իր ըսածներուն որչափ հաւատք ընծայելու է, քանի որ միայն իր գրութիւններէն չէ կարելի այս խնդիրներու լուծումը ստանալ, այլ պէտք է միւս կողմն ալ լսել եւ ահա հոս է որ բաց մը կ'ելլէ մեր առջեւը: Եղիայի մասին ընդդիմադիր կողմանէ եւ չէզոք անձէ մը վկայութիւն մը չունիմ, որով կարելի ըլլար դատաստան մը կազմել: Կրնայ ըլլալ, որ հակառակութեան պատճառներն երկողմանի ըլլան: Բայց այժմէն իսկ կարելի է ըսել թէ Եղիայի խօսքերուն — մանաւանդ Վեղարաւորներու մասին ըսածներուն — պէտք է վերապահութեամբ մերձննալ, քանի որ գրգուտած սիրտ մը եւ լեզու մըն են, որ կ'արտայայտուին:

Զարմանալի է Եղիայի սկզբան անդ Վեղարնաւորներու հանդէպ բոնած այնքան մտերմական դիպն ու անոնց հանդէպ ունեցած սէրը: Անոնց ի՞նչ բանը զինքն այնպէս դիւթած էր: Անոնց կրօնական համոզմունքն կամ հաւատքը թէ անոնց կրօնաւորական կեանքը: Կը միտիմ առաջնը հաստատելու: Եղիա “հաւատով եւ օրինօք “Փրանկ” էր. “թէպէտ բազումք են ի մէջ ազգին մերց, որք կրեն անուն Փոանկի, բայց ոչ ոք, որպէս զիս, ոչ թէ միայն հաւատովն եւ օրինօքն նոցա էյի, այլ եւ վարուք եւ շարժմամբ, ծէսիւ եւ զգեստիւք, որ երբեք ոչ նմանէյի հայ ազգի, վասն այսորիկ ամենայն յերկիրն Պարսից ի Տաճկացն կոչէյին

ինձ Յիեռհիյեայ բէկ, ի Փուանկի ի Հայոց կոչվէյի Ֆուանկ Եղիայ (Թղ. 98 ա)¹: Ետքէն սակայն կրօնական այս Համոզումն ալ կը տկարանայ իր քով (Հմմտ. Վերը):

Մուշեղեան բարեկազմ արտաքին ու նեցած է² (Թղ. 9 ա): Հասակն աւելի միջակ եղած (Թղ. 122 ա): Տայքի ջուրն ու օդն իլեն ուժեղ կազմուածք մը տուած են, որով կրցած է տոկալ Հիւանդութիւններու եւ շղթաներու: Արկածախնդիր աստանական կեանքն անզօր եղած է իր ջղերը տկարացնելու, թէեւ երբեմն զանոնք շափաղանց ցնցած է: Քանի մը անդամ Հիւանդութենէ տառապած է ու Կարնոյ մէջ եւ անկէ յառաջ Պոլս ցաւաշատ անքուն գիշերներու համբերած: Խուսերէ արուած մահագեղով թէեւ, չըլլար կենազուրկ, սակայն իր վրայ կը մնայ Հիւանդութիւն մը, որմէ ապաքինելու համար կը սկսի “մօր կաթն ըմպել” (Թղ. 144 ա):

Սահպուած հոս կը փակենք Եղիայի կեանքին պատմութիւնը: Դժբախտաբար մեզի չէ հասած իր ազգային գործունէութեան իխակատար ու Շշզրիտ ծանօթութիւնը: Նմանապէս կ'անդիտանանք թէ ուր, ե՞րբ եւ ի՞նչ պարտաներու տակ իր մահկանացուն կնքած ըլլայ:

(Ծայրութակելի:)

Հ. Հ. ՈՍԿԵԱՆ



ՊԱՑՄԱԿԱՆ

ՏԻԳՐԱՆ Բ.

ԵՒ

ՀԵՅ-ԼՈՒԿՈՒԼԵՍՆ ՊԵՏԵՐԱԶՄՆԵՐԸ

ՀԱՏՈՒԱԾ Գ.

681 ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆ

(Ծայրութակելի:)

Գլուխ Ծ.

Պատմական մաս զօրաշուերու եւ ընդհարումներու:

1.

Մշոյ գաշտին կոփւները:

Լուկուլսու Մշոյ դաշտը մտնելէն վերջ միայն զգաց թէ ծանրապէս սիսալած էր իւր ըրած հաշիւներուն մէջ: Հայկական բարձրագաւառին յատուկ կլիմաբանական երեւոյթներուն ըստ բաւականի ծանօթութիւն շունենալն էր պատճառ իւր այս առաջին յուսախաբութեան. վասն վի երբ նա Կորդուաց երկրէն մեկնեցաւ՝ ամառուան խորքն էր արդէն, եւ տեղական արմտիքը հասունցած էր հոն ամէն կողմ: Մինչդեռ հոն, Մշոյ բարձրաւանդակին վրայ, — որ 500-600 մետր աւելի բարձր է քան Տիգրիսի դաշտագետինը¹, — տեսաւ որ ցորենը գեռ ատոքացած իսկ չէր², — թէեւ Օգոստոս՝ Հնձոց ամիսը մօտ էր, — բարձրագաւառին վրայ տիրող դարնանային սաստիկ ցուրտերուն երեսէն³: Ահա այս պարագան նա նկատի առնուլ կրցած չէր, երբ բանակի համար ճամբու պաշարը հոգալ ստիպուած էր Կորդուաց երկրէն: Այս ձախող պատահարէն սակայն առանց ամենեւին շուարելու, կազմեց իւր բանակը, շարժեց գունդերն իրենց տեղերէն, խաղացուց զանոնք գաշտագետնին խորերը, այն վատահութեամբ որ Հայք պիտի չտառամսին իր վրայ յարձակիլ, որուն միայն նա տենչչանօք կը սպասէր: Սակայն Հայք իրենց ամրացած գիրքերուն վրայ անշարժ կեցան, առանց

¹ Եղիա գրուած էր Վարդարանի կամ Պատի լուսի ջերմանդութեան եղբայրութեան (Թղ. 68 բ):

² Հայերու նկատմամբ Եղիա կը հաստատէ թէ Ազգն մեր զօրեղ է, յաղթանդամ, քուչ, գեղեցիկ եւ պարզ (Թղ. 267 բ):

³ Կարքե, անդ, Եղ. 17:

⁴ Plut. Luc. c. 31.

⁵ Կասիոս Գիոն, Գիրք 35, Գլ. 4: